

կթէ միանգամ հոս գտնալու ըլլայ անոր բերանը խնրու բաւական միջոց կայ, իսկ Չեր նկատմամբ, Գուք անհնազանդի մը Չեր ամալանոցին մէջ ապաստանարան գտնելուն բոլորովին անտոհեակ եղէք, եւ թող Չեր հաւատարմութիւնն ոճրագործն արգարութեան ձեռքը մասնած ըլլայ):

«Սուտ է, գոչեց իշխանը. ինքնին իսկ ես — »

«Ինքնին իսկ Գուք բերել պիտի տայիք, պատասխանեց Վեպորեաքոն. մենք գիտենք, բայց միայն մենք. պարապ տեղ մի ախտախիբ, իշխան, մենք արդէն ամէն բան հոգացած ենք: Գոց կառք մ'արդեն կը սպասէ Չերամարանոցին առջևը. պիտի հրախրուի եւ Ալեքսի լափոն տեղակալը կառք պիտի մտնէ եւ կառքը պիտի երթայ ուղղակի սահմանեալ տեղը — բանտ:»

Քոլի սրահէն ազազակ մը լուեցաւ, որ եւ Վեպորեաքոյի խօսքն ընդհատեց: Իշխանը սրտմտութեան կը գողգողար. «Տէր Աստուած, գոչեց, եւ ամէն բան մտնալով Ֆէոտոռային վաղեց:

Ֆէոտոռա գետին ինկած էր, բոլորովին գունատած եւ այլլալած: Գլխանոցը մէկ կողմ գացած էր եւ գլուխը զարդարող պակը յեռեան ելած:

Վեպորեաքոն եւ Փանխեքի իրարու կը նայէին:

«Եթէ կայսեր որոշած փեսան հոս ըլլար, պակը հիմայ կրնար օրհնուիլ, ըսաւ պաղու-թեամբ: Այսօր ալ զձեզ անհնգիստ ընել չնկը ուղիւր. բաւական է՝ որ վերահասու եղանք խարեութեան մը, զոր եղկելի արարած մը յա-նուն Չեր գործած էր:»

Իշխանը Ֆէոտոռան բազմոցի մը վրայ հանգչեցընկէն ետքը՝ գացողներուն ետեւէն վաղեց:

«Կոմս, ըսաւ — եւ իրզուկ ձայնը խիտ կը հնէր — զիս Չեղի հետ տարէք իբր Չեր ձերարկալեալը:»


«Օրովիչ իշխանը՝ զոգոսի ամենահաւատարիմ հպատակներէն է, պատասխանեց Վեպորեաքոն ամենայն հանդարտութեամբ: Իսկ այդ պատանին, եթէ կը վերաբերի այն անհնազանդ խմբին՝ որուն հետքերն ի բազմաց հետեւ կը խնդուի:» գլխապարտութեան գատապարտուած է. եւ անոր սոյն խորին մասնակից ըլլալուն վրայ կասկած ունենալ կամ չուենալ Չեր կամքէն կախում ունի: Չլուի թէ Ռուսիոյ ազնուականներն ապաստարաց կը նպատեն:»

Հրատեւոյի ողջոյն տուաւ եւ գնաց: Փանխեքի ընկերացաւ, Իրենց նպատակին հասած էին:

Վերը Ֆէոտոռա ննջարանը պակած կը զուանցեր: Իսկ Օրովիչ իշխանն ամբողջ գիշերն իւր առանձնասենեակը վեր վար կը ձնմէր: Ծառայք իրենց իշխանին քայլերը կ'իմանային. կը լսէին թէ ինչպէս անհասկնալի խօսքեր կը մտնար մինչև. առտու: Այս միջոցին իշխանն իւր դատը անկողնոյն մերձեցաւ՝ անոր անհանգիստ քնոյն հսկելու համար:

«Միջոցը Շուգիւրայի — կը հծծեր ինքն իրեն — անգամ մ'ըսի քեզ, Յիշէ Մայիտի տասնութեցը: Կարծես թէ հոգիդ ինձ կը ներկայանայ եւ կը պատասխանէ. ոչ միայն ես, այլ միանգամայն արգարագասն երկիրը կը յիշէ նոյն օրը: — Եւ ահա պատասխանը:»

(Շուրա-ի-ի-)



ՅՅԼԵԱԿՅԼԵ

ՆՈՐԱՆԻՐԷ

Գարեջրոյ ազդեցութիւնը կենաց երկրորդ նստ վրայ:

Տը. Յ. Սէնզնէր երկար հետազոտութեամբ քննած է գարեջրոյ ազդեցութիւնը եւ «Rundschau» լրագրոյն մէջ հրատարակած: Ատի էր քաղեցը հետեւեալին: Այս հետազոտութեան ամենէն յարմար տեղն է Միւնխեն: Բովանդակ Գերմանիոյ մէջ իւրաքանչիւր անձի մէկ տարւոյ մէջ խմած գարեջուրն է 88 լիտր. Պատիւրացոյ մը՝ 209 լիտր, իսկ առանձին Միւնխենցոյ մը՝ 531 լիտր. այս շարին 1889ին բարձրացած է 565 լիտրի, Հիւանդանոցներու մէջ Միւնխենի գարեջրոյ գործատանց գործավարներ կան, որոնք մէջ շատ ցանցաւ չէ օրն 15—20 լիտր խմող: Միւնխենի պաշտօնական մասնաշու-ցակները քննելով՝ կը տեսնուի որ հասարակ մարդկանց մէջ արանց կենաց ընդհանուր շարին է 60—70 տարին, իսկ կանանց 70—80: Գարեջու-ովաճանեկուն 40—50, գարեջրոյ գործավարներուն 30—40, իսկ մտանոպիաներուն 20—30: Միւնխենի մահերու սովորական պատճառն է սրտի հիւանդութիւնը: — Արեւմտ Գերմանիոյ քաղաքացեան իրարու մէջ գարեջրոյ շատ բարեկամ չըլլալու:

ՏՆՏԵՍՈՎԱԿ

[[րոմա տառն]]:


Իբրեք այնչափ առատութեամբ տատելի (ha-reng) չէ երեցած Արեւելեան ծովի արեւելքն, ինչպէս այս տարի: Տանձնարքայի բովանդակ ծով:

ախուրն լի է տառերով՝ այնպէս որ ուսկանն մէկ անգամ ձգելով 6.000 է աւելի կը բռնուի: Ասով գինն այնպէս ինկած է, որ մկնորոք եւ ոչ աշխատութեան եւ ծախսաց գինը կը հանեն: Վերջերս քանի մ'օր այնպէս տուտ էր որսն, որ չծախուելով ստիպուած էին դաշտերու վրայ իբրեւ պարարտուտութիւն գործածել:

ՄԱՆՐԱՆՈՒԹԻՒՆ

Միտիանի քոռոսի մը:

Սոտերս բուռակ մը ծնաւ, որ մէկ աչք ունի. եւ այն ալ ճակտին մէջտեղը: Աչքը շատ մեծ է. եւ երկու բիր ունի: Երբեքն այժի բերնին կը նմանի, իսկ քթափող առնուի շունի: Աչքին տակը կը գտնուի արտասուտց հոտարանը: Էմանուու էլ քորաչէք անուամբ շնգիացի անասնաբայժը այս հրէշ անասնոյն այց էլաւ, եւ կ'ուզէ Վիեննայի անդամադնեական թանգարանը բերել: Անասնոյն կեանքը քառորդ մը միայն տեսց:



ՔԱՂԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԵՍՈՒԹՅՈՒՆ

Վիննա, 29 Օգոստոս 1891:

Քոյր Եւրոպայի մտադրութիւնը գրաւող նիւթն էր ամուսնս՝ գաղղիական նաւատորմին Բրոնշտաթ եւ Փորթոմաթ ըրած այցելութիւնը: Գլխաւորաբար առաջինը, Ռուսաց կողմանէ գաղղիական տորմինն եղած շքեղ ընդունելութիւնը շարաթիւներով նիւթ տուաւ եւ դեռ կու տայ լրագրաց, որ ըստ իրարքանչիւր կողմակցութեան այլեւայլ գոյններով կը նկարագրեն իրերը, եւ հագար ու մէկ ենթադրութիւններ կը դիզեն: Լուր տարածեցին այս առթիւ՝ որ վերջնական դաշինք մ'ալ կ'ընուած է Գաղղիոյ եւ Ռուսիոյ մէջ. եւ թէպէտ մերժուեցաւ այս լուրը, ըսյց գունէ կ'ընդունուի՝ որ երկու ազգաց բարեկամական դիրքն ամրապնդեցաւ եւ դաշնադրութեան մօտ վիճակի մէջ մտաւ: Այս ամէնը չտեսնուած զրգռում՝ եւ ոգեւորում՝ յառաջ բերաւ գաղղիական ժողովրդեան մէջ: Շոյն նաւատորմինն ի դարձին գնաց այց ելելուն անգղիական ծովագնորդ ըստ հրաւիրանաց նորին իսկ թագուհոյն: Նաեւ այս այցելութիւնը պէսպէս մեկնութեանց տեղի կու տայ ցայսօր, եւ գունէ Գաղղիացիք այս կէտն անգղիական չէ-

զոք քաղաքակնսութեան առնաւտոչեայ կը համարին:

Սերպիոյ մանուկ թագաւորը Փեթրուպոլըի արքունեաց ըրած այցելութենէն դարձաւ եւ հանդիպեցաւ Վիեննա, եւ գնաց Աւստրիոյ կայսեր այցելութեան ի տիշ: Սիրալիր ընդունելութիւն ըրաւ կայսրը մանուկ արքային, որ անցաւ անկէ ի Գաղղիա այց ելելու իւր հօր: Հերմ ընդունելութիւն գտաւ նաեւ գաղղիական ժողովրդեան կողմանէ:

Գերմանիոյ վաճառականութեան մեծ հարուած տուած էին Միացեալ Նահանգաց նոր դրուած բարձր մարտերը. ուրիշ վատթար ազդեցութիւնք ալ գաւով վրան, ստիպուեցաւ Գերմանիա ջանալ որ ուրիշ երկիրներու նետ նոր յաւելողադէն պայմաններով կապուի: Ասոր համար քանակցութիւններ կ'ըլլան Գերմանիոյ, Աւստրիոյ, Իտալիոյ եւ Հելլենտիոյ մէջ նոր առեւտրական դաշինք հաստատելու:



ԲՈՎԱՆԳԱՎՈՒԹԻՒՆ

- ՌԻՈՒՍՆԵՆԿԱՆ**
ՄԱՏՆՆԱԳՐԱԿԱՆ — Ստոյն-Կալիսթենեայ (Pseudo-Callisthenes) վարքը Աղեքսանդրի ուսումնասիրութիւնը. 257: — Ամանային ուղեւորութիւնից դէպ ի Հայս: Նկատողութիւններ եւ քաղաւածներ այսկական ծնագրերից. 260:
ԹՂԹՂԿՅՈՒԹԻՒՆ — Հայ արձանագրութիւն մ'ի Մարտէլը. 272: (Պատկերաւ): — Տփղիսի ամառանոցը՝ Կոչոր. 273:
- ԳՐԱԿԱՆ** — Թղթակցութիւն Պաւլոսի եւ Կորնթացոց, եւ մեկնութիւն Տիգրեմ. 276:
ՊԵՏՐԱԿԱՆ — Պատմութիւն Պոլոքիսայի եւ Մուտալիոյ հայ գաղթականութեան. 279:
ՄԱՏՆՆԱՄՕՍԱԿԱՆ — Գաթըրժեման Է. Թ. Վ. Հանգամակ հաւատոյ որով վարժ Հայաստանեայց Եկեղեցի. 283:
- ՌԵՐՏՆԿԱՆ**
ՄԱՅԻՄԻ ՏՄԱՆՈՒՎՅՅԸ. Պատմական վէպ. 284:
- ՈՅԼԵՍՈՒԹ**
ՆՈՐԱՆՈՒԹ — Գարեջրոյ ազդեցութիւնը կենաց երկրութեան վրայ. 287:
ՏՆՏԵՍԱԿԱՆ — Արժան տառնի. 287:
ՄՈՐՐԱՆՈՒԹ — Միակտնի քուրակ մը. 288:
ԲՈՎԱՆԳԱՆ ԵՎ ՍՏՈՒԹԻՒՆ 288:



ՀՐԱՏԱՐԱՐՅՈՒՅ ԵՎ ՊԱՏԱՄԱՐԱՆՈՒ ԽՈՒՐՈՒՐ
Վ. ՌՈՓԱՅԷԼ Վ. ՊԱՐՈՆՅ
Վ Ի Ե Ն Ե Ս Ի Ի Բ ՈՒ Բ Ի Ե Ն Ց Գ Ր Ա Ր Ե Ն